

որպէս զի բոլոր տարին յաղբող ըլլան. ուստի և Պիմիոս դռնապան Կեսարաց եւ անոնց պալատներուն հաւատարիմ պահապանը կանուանէ զայն : Հիները կը կարծեին նաեւ թէ կայծակը դափնիէ կը վախնայ ու ոչ երբէք անոր կը մօտենայ, որով եւ զայն վրան կրողը երբէք կայծակնահար չէր ըլլար: Բժիշկները դափնին ամենաբոյժ դեղի տեղ դրած էին. եւ անոր համար ալ է որ Սոկոլեափոսին արձանները, որ բժշկութեան աստուածն էր, դափնին երով կը զարդարէին. եւ որպէս զի այս բժշկութեան աստուծոյն ողորմութեանը դիրաւ հանդիպի՝ հիւանդին պառկած սենեկին գուոր դափնիով կը պատէին :

Քերդողաց, զիտնոց ու ճարտար արուեստագիտաց գլուխը դափնիով պասկելու սովորութիւնը մինչեւ միջին դար հասած է. հիմա ալ Եւրոպայի դպրոցներուն մէջ հարցաքննութեանց ատեն քաջ հանդիսացող աշակերտաց գլուխը դափնիով կը պատէն :

Դափնիին մէկ տեսակն է նաեւ բայասարդ (laurier-cerise) ըսուած գեղեցիկ ծառն, որ Փոքր Սսիային Եւրոպա բերուած է 1576ին, եւ հիմա տերեւներուն գեղեցկութեամբը պարտիզաց մէծ զարդ կընէ :

Ժաղկըները ձերմակ են ու անուշահոտ. պատին մէջի կուտը սաստիկ դառն է, եւ պատճառն այն է որ շատ մը բրուսային բրու (acide prussique) ունի. ասիկայ այնպիսի սաստիկ քոյն է որ եթէ

մարդ քիչ մը երկար ժամանակ ծառին տակն անգամ կենայ՝ զիսու ցաւ ու սրտի խառնուրդ կունենայ :

Երբեմն կարի կամ ուրիշ ըմպելեաց նուշի համ տալու համար մէջերնին բալասարդի տերեւ կը զրուի, բայց նայելու է որ երկու հատեն աւելի չդրուին, վասն զի զիսու պառյտ կուտայ ու մարեկիք կը բերէ :

Բալասարդին տերեւները իբրեւ դեղ ալ կը գործածուին ալլայլած զղերն հանդարտեցընելու. երբոր զղոտ անձ մը սաստիկ այլայլած է, քաշ մը զուր եփէ, մէջը երկու հատ բալասարդի տերեւ դիր, ամանին խուփը գոցէ ու կէս ժամփ չափ անանկ քոյ. յետոյ մէջը շաքար խառնէ խմցուր, կրտեսնես որ թէ զղերուն ալլայլութիւնը բմբեցընելով կիշեցընէ եւ թէ սիրար կը բանայ :

Դափնիի մէկ տեսակն ալ դափնեվարդն (laurier-rose, զրգըմ) է որ Սրեւելքն ու Պէրպէրիստանէն Եւրոպա եկած է, եւ զրերու եգերքը կը սիրէ :

Դափնեվարդը զեղեցիկ տերեւներ ունի, ծաղկըներն ալ վարդի նմանելուն համար դափնեվարդ ըսուեր է, որ սովորաբար կարմիր կը լլան, բայց ձերմակն ալ կը զանուի :

Դափնեվարդը տեսակ մը բարկ, այրող ու կարի նման հոյզ ունի, որ թէ մարդուս եւ թէ կենդանեաց համար քոյն է : Պէրպէրիստանի մէջ Մաւրիստենացիք ասոր փայտը ածուխ կը դարձնեն ու վառող շինելու կը գործածեն :

ԺԱՄԱՆԱԿ ԵՒ ԱՊՈԳԱՅ.

Ինչո՞ւ համար ժամանակը միշտ ծեր մը ձեւացընեմք ու չորցած կրնամտած ձեռքը կրծանման մանգաղը տամք :

Ժամանակն որ կը սպաննէ՝ կը կենդանածնէ նաեւ. այն ձեռքով որով կը կործանէ, նովին նաեւ կը կանգնէ. հոս կենաց աղբիւրքն որ կը ցամքեցընէ, զիտցիր որ ուրիշ տեղ ալ յորդահոս կը բղխեցընէ զանոնք : Միքէ բռումած բարշամած փարզին քով չես տեսներ դեռափրիք կոկոնը :

Ո՛ժ ժամանակ, ծաղկօք պիտի պսակեմ զքեզ, սիրով պիտի պատեմ, եւ աչքիդ մէջ պիտի զնեմ երիտասարդութեան կրակը, վասն զի բռու անունդ Սպազայ է. Սպազայ որ միշտ առողյ երիտասարդ է եւ միշտ գեղեցիկ. Սպազայ որ միշտ մէր աչքին լուսապայծառ քողով մը ծածկուած կերեւնայ :

Բարէ, ինչպէս կը նամք մեր յոյսերուն պարապ ելլելը մոռնալ : Միքէ ժամանակը չէ՞ որ անսահման, նշուլագեղեւ քաջայոյս ակնկալութեանց ընդունայնուրիւնը մեզի կը հասկըցընէ : Սյս փուձ ելած ակնկալութեանց մշտաշարչար տրտմութեամբը կը հայի կը մաշի հոգին. եւ պատրանքը մէկիկ մէկիկ կը բռչին կանյայտանան՝ սրտերնիս ամայութեան ու ցաւոց մէջ բողյուի : Սրագ արագ կը փախչի կերպայ երիտասարդութիւնը. շուտով կը յաջորդէ անոր տխուր ու ցաւազին ծերութիւնը.... եւ ալ ինչ կը մանայ : Երբոր կանաչազեղ տերեւները կը բափրափիին կիշեան, ինչ կը տեսնեմք. փայտ չօր :

Բայց ոչ, հոգին չկը որտուիր : Ոչ . իրեն համար Սպազայն իր մտահաճոյ երազներէն աւելի զեղեցիկ է, երեւակայութիւնը արեւեն աւելի անուն :

Եւ երբոր մարմինը վշտահար ու վաստակաբեկ դեպ ի երկիր կըխոնարհի կլյանայ, դեպ ի երկիր որ իր նողոյն մէջ նորէն զինքը պիտի խառնէ, այն ատեն նոզին աւելի կըզօրանայ, վրան նոր եռանդ՝ նոր աշխոյժ կուգայ : Այն մարմինը խողոր ծածկոյթը զինքը կըխոռվէ, վրան կըծանրանայ, եւ երբեմն նաեւ զինքը կըմոլորցընէ . բայց երբոր ցաւերու տակ ընկճած՝ այս աշխարհին վրայ ապրիլը կըմոռնայ ու անհնարին վշտացը մէջ թերեւ քուն մը կըլլայ, յանկարծ ձայն մը կընասնի ականջը որ « Եկ » կըսէ իրեն :

◆◆◆

Կըճանշնայ այն սիրուն ձայնը, կըտեսնէ հայրենիքը, կուրախսանայ, եւ նոյն խնդուրեամբը կարքըննայ . ալ հրաման է իրեն որ ցաւալից բնակարանին շղբաները խորտակէ . կըբողու մահկանացու մարմինը որում այնչափ երկար ժամանակ գերի եղեր էր, եւ պացեալ կըվերանայ յերկինս : Հոն կիմանայ իր անմահութիւնը :

Կըվայելեանորանպատմելի քաղցրութիւնները, եւ ստեղծողին սիրովն արբած՝ կըվառի կըբորբոքի ու երբէք ջնատնիր :

ՓՈԹՈՐԻԿ.

Թուզունը զետնի վրայէն սահերով անձայն կըքչի, ուր երբալը չգիտեր : Երկինքը մուք ամպամած . օդը ծանր ու խղղուկ, եւ կարծես թէ մէզն ու փոքրիկը մէշէն կախուած էն : Լերան ետևէն մըրիկը կորուայ եւ արձագանգն անոր ձայնը չորս դին կըտարածէ :

Փոշին պտոյտկելով դէզադէզ դեպ ի երկինք կելլէ՝ նետը տանելով խոտ եւ տերեւ : Տես ամպերն, ինչպէս տիսուր է կերպարանքնին . ինչպէս վրայէ վրայ կըդիզուին կըբարձրանան :

Աստուած մեր օգնութեանը հասնի, Աստուած զմեզ պահպանէ : Սա ամպէն ահազին լոյս մը ժայրքեց . ամէն բան ջարդուեցաւ . ինչ կործանումն . պատուհաններն, տունն անգամ սասանեցաւ . եւ սակայն որորոցին մէջ մանկիկը կըքնանայ ու բան մը փոյքը չէ :

Սա քովի գեղին վրայէն եկող ձայնը կըլսնս . դադրելիք չունի, ականչնիս պիտի խլցընէ : Որոտում է . այն միայն չկար : Աստուած մեր օգնութեանը հասնի . ինչ սոսկալի հարուած . կայծակը պարտեզին մէջ ծառի մը զարկաւ . ահա գետին ընկեր է խւազ ծառը :

Եւ մանկիկը կըքնանայ միշտ . փոքրիկն իրեն ինչ կընէ : Անիկայ ինքնիրեն կըսէ . — Ի՞նչ փոյք է . միքէ աչք մը չկայ որ վրաս կընսկի : Փոյքս է . միքէ աչք մը չկայ որ վրաս կընսկի : Աչ քո հովանի լիցի ի վերայ իմ : — Շնչառութիւնը թերեւ է, ուստի նանդարտութեամբ միւս կողմը կըդառնայ : — Քնացիր, մանկիկ, քնացիր :

Տես սա հրոյ շառաւիղը : Մտիկ ըրէ . փոքրիկը կօրուայ մօտէն ու հեռուէն . կըմօտենայ : Գնա, զուտ ըրէ, վեղիկերն ու վանդակները գոցէ : — շուտ ըրէ, վեղիկերն ու վանդակները գոցէ :

Անտարակոյս վերջի անգամին պէս պիտի ըլլայ . հունձքին բանը բուսաւ :

Եկեղեցւոյն վրայ ու տանը առջեւ փայլակ կըզարնէ : Ի՞նչպէս առուակին ջրերը կըշատնան : Փոքրիկը չդադրիր . ամենուն թշուառութիւն պիտի թերէ : Բայց ո գիտէ . ուրիշ անգամ մըն ալ այնպէս կարծեցինք, եւ ետքը ամէն բան աւելի լաւ գտանք :

Մանկիկը միշտ կըքնանայ . կարկուտն ալ հոգը չէ, եւ ինքն իրեն կըսէ . — Ինչո՞ւ լամ . իմ բաժինս միշտ արտին մէջ անկորուստ պիտի մնայ : — Յիրաւի, Աստուծոյ ողորմութեամբը մինչեւ հիմա իր բաժինը չպակսեցաւ :

Ո՞հ, ուր է թէ Աստուած մեզի մանկական անխարդախ ու վաստան միտք տար . մեծ ուրախութիւն եւ միսիրարութիւն է այն : Թող անձրեւ գայ, կարկուտ իշնայ, մանկիկը քաղցր քուն կըլլայ եւ Աստուծոյ վրայ երազներ կըտեսնէ . Աստուած ալ իւր խոստունքը կըկատարէ, անոր պահպան հրեշտակ մը կըզրկէ որ զինքը ամէն վտանգէ կազատէ :

Ի՞նչպէս յանկարծակի փոքրիկն անցաւ : Արեւը նորէն պայծառ կըփացի : Շնորհակալ ըլլամք Աստուծոյ որ միւս անգամ անոր յուսալից գէմքը մեզ ցուցուց :

Ո՞հ, վերջապէս մանկիկը կարրըննայ : Ի՞նչպէս աղեկ քնացաւ . անոյշ անոյշ կըժպտի ու բանէ մը տեղէկութիւն չունի : Տես, Գառնիկ, ինչպէս մարմինը առոյզ ու երեսները կայտառ եւ զեղեցիկն են . կարծես թէ փոքրիկն վրայ աւելի ալ զեղեցկացաւ ու զօրացաւ :